

լնդշակառակն այսօր իր առաջին մտածումն է նիւթին «զիւըը» վասն զի անպարտի ներկայացնել մարդկային կեանքն և ոչ թէ զերկերկաւորը, պարտի խորհրդանշանել մեր կրցերն և ոչ թէ Ոլիմպոսին կամ Վալնալային կրցեր։

Եթէ արեգերական աշխարհաւերութեան մը հետեանցով հնութեան բոլոր գրցերը կորուսի մատնուէին և մեզի մային միայն նկարներն ու արձանները՝ մենք շատ քիչ քանի գիտնայինք այլ ժամանակուան անցուղարձերուն վրայ։ Եթէ ընդշակառակն մեր զարուն բովանդակ արտադրութենէն ուրիշ քան չմային ապազայ սերունդներուն՝ բայց եթէ զայն պատկերազարդող նկարներն ու ցանդակները, անոնց պիտի կարենային հաւասարապէս վիրակազմել ժամանակակից պատմութիւնը։

Այժմեան արուեստագէտը ստացած է ուրեմն զօրութիւն մը՝ զոր իր նախորդները չունէն, այն է՝ կարողութիւնը արտադրելու իր բոլոր զօրութեան մէջ՝ հոգեկանի թեթեազոյն գոյններու զուգափառութիւնները։

Ես ասիկա բոլորովին այժմեան տիրապետութիւն մէ՛, է արգասիքն աւելի նուրբ և աւելի զջայուն իմացականութեան մը, մեծապէս տարածուած մշակոյթի մը, որ արդիւնքն է, զիտելի ամէն ճիւղի մէջ զիտութեան ունեցած յառաջակիւնութեանց։

Ժամանակակից արուեստն ոչ միայն կը յայտնէ արուեստագէտին հոգերանութիւնը, այլ կը յայտնէ նոյնապէս այն ընկերութեան հոգերանութիւնը, որուն մէջ կ'ապրի։

Ես պիտի չգիտնամ զուշակել ապազայ սերունդներուն զատաստանը մեր արուեստին վրայ, բայց կը յանդզնիմ հաստատելու թէ այս տիրապետութիւնն ինքնին կը բաւէ՝ պատմութեան մէջ նշանակելու մեծամեծ խոստումերով բեղնաւոր նոր թուականի մը սկզբնաւորութիւնը։

(Ժարութակելի)

Հ. ՍՔՐ-ՄՈՎԱԽՆԱՆ

—
—
—

ԳՐԱԽՈՂՈՎԻԱՆ

ՆՈՐ ԵՒ ՀԵՏԱՔՐԹԻՐ

ՀՐԱՍՏԱՐԱԿՈՒԹԵԱՆ Մ'ԱՌ-ԹԻՒ

GEORGIEN. Eine sozialdemokratische Bauern - Republik. Eindrücke und Beobachtungen. Von KARL KAUTSKY. Wien, 1921.

ՎՐԱՍՏԱՆ : Մի սոցիալ-դեմոկրատիական շինական հաստիականութիւն : Ցպաւուրութիւններ և զիտուղութիւններ։ Դրեց ԿԱՐԼ ԿԱՊԻՏՈՎԻՑ : Վեննա. 1921։

Կարլ Կառուսակից, «Երկրորդ Միջազգայինականի» պատգամաւորութեան հետ ի միասին, Վրաստանի սոցիալ-դեմոկրատ կուսակցութեան կողմանէ հրաւիրուած էր, (1920ի աշնանը), այցելելու իրենց աշխարհը, անոր կացութիւնը ուսումնամիբելու համար։ Բայց նա, Հոռոմայ մէջ, հիւանդանալով, կարողացաւ (իւր ընկերներէն) երկու շարաթ յետոյ միայն հասնել հոն։ ճիշտ այն ժամանակ, երբ արդէն պատգամաւորութիւնը յետ կը վերապառնար։ Ասոր փոխարէն նա կարողացաւ մնալ այն տեղ շատ աւելի յերկար։ Այսինքն է, Անպատճերի վերջին մինչեւ յունուարի սկզբները։ Եւ թէպէտ իւր շարունակուող տկարութիւնն և զատ եղանակները արգելը եղան անոր ուղևորութեանց նոյն աշխարհի զանազան մասերում, բայց նա, իւր ընդարոյս բարեխզնութեամբը, հաւաքեց շատ տեղեկութիւններ վրաստանի մասին և ծանօթացաւ անոր բնոյթի շատ կողմերու հետ, որոնց պիտի անմատչելի մային սովորական ուղերորդ մ'համար։

Հասկանալի է այն շահագրքութիւնը, զոր կը յուզէ անոր զիրքը, առանձնապէս երբ կը մտածես որ խնդիրն իսկապէս կը դառնայ շուրջ համեմատութեան մը, այն արդեանց, որոց յանգեան՝ զեմոկրատիական վարչութիւնն վրաստանի մէջ և մեծամասնական բռնիշխանութիւնն՝ Ոլուսիոյ մէջ։

կառուսակիյի ուսումնասիրութիւնն, — որ բաւական հաստկեկ զրբոյկ մը ձեացուցածէ, — 72 մանրատառ էջերէ կազմուած, — կը բաղկանայ համառօս յառաջարանէ մը և տաներեց զլովներէ, որոցմէ առաջին չորս նույրուած են այն երկրի՝ աշխարհագրութեան, պատութեան և արտարերող ուժերուն. յաջորդ եօթն զլովներն կը պատկերացնեն՝ ընկերվարական պայմաններն ու քաղաքական կազմը՝ ժամանակակից վրաստանին. իսկ վերջին երկուքն; անընդմիջական արձագանգ մ'են վերջին ամիսներուն մէջ (հոն) պատահած բաներուն, որ են, լիեծամասնականաց անակնկալ յարձակութ վրաստանի վրայ, աւերմունք փոքր ու խաղաղ զեմոլիրատիայի մը մնամասնական խառնաղանճի կողմանէ, ևն:

կառուսակիյի զրբոյկի մէջ հաւաքրուած են քաղմաթիւ փաստեր և հետագուութիւններ, որ կը ներկայացնեն յայտնի շահաբըրութիւն մը, ոչ թէ միայն արեւմտաեւրոպացոց համար, այլ և նոյն իսկ մեզ ուստիերուած՝ համար, որ ընդհանրապէս չենք տարբերի (անոնցմէ աւելի) ծանօթութեամբ մը՝ բնոյթի և կացութեան պայմաններու՝ մեր նախկին ծայրերկիրներուն։ Այստեղ ըսկելու ենք, որ հեղինակն ոչ սակաւ օգտուեր է այն տուեալներէ, որ կը գտնուին վ. Ս. Վ. Վոյտինսկիյի «ԱՌ ձեմարիտ դեմոլիրատիա» զրցին մէջ, որ Հոռվմ հրատարակուեցաւ իստալերէն լեզուով (Una vera democrazia). բայց, եւելի, դեռ ծանօթ չէր նոյն հեղինակի և նոյն նիւթի վրայ գրուած շատ աւելի ամբողջական գործին հետ, որ դեռ նոր հրատարակուեցաւ Պարիսու մէջ, ֆրանսերէն լեզուով։

Միւս կողմանէ, մեզ համար, կառուսակիյի զրութեան մէջ, աւելի ևս շահաբըրական կ'ընծայուին, ոչ այնքան լոկ իրական կացութեան յասին նառող

զլովները այլ անոնք, որոնց մէջ հեղինակն վրաստանի առթիւ, ժամանակականից ընկերվարութեան (socialisme) աւելի ընդհանուր հարցերը կը վերլուծէ։ Մենք ընթերցողի առանձին ուշադրութիւնը կը դարձնենք այն զլովն վրայ, որուն վերնազիրն է. «Իրամատիրութիւն և ընկերվարութիւն (Capitalisme et socialisme)։ Հասկանալի է այդ զլովուն առանձին կարեռութիւնը, եթէ մենք ըմբռնողութեան առնունը, որ անոր մէջ իսկապէս կ'որոշուի այն խնդիրը, թէ որպիսի՞ լինելու է՝ ընկերվարական պետութեանց քաղաքանակութիւնը՝ հանդէպ այս կամ այն չափով տակաւին գոյութիւն ունեցող դրամատիրութեան։

«Բոլոր ընկերվարական պետութիւնները, կ'ըսէ կառուսակիյն, պիտի գտնուին մի և նոյն գծուարութեան զիմացը, որուն հանդէպ կեցած է այժմ վրաց ընկերվարական պետութիւնը։ Եւ ըսուն անոր համար՝ որ անոնք յեղափոխութենէն ուսած են, անոնք բոլորն ալ պիտի գիտնան, որ մի հարուածով դրամատիրութիւնէն ազատուիլ է կարելի։ Ընկերվարական արդինաբերութիւնը հնարաւոր է մոցնել միայն աստիճանաբար, յետ խնամքով նախապատրաստելու։ Եթէ (ըսկունուած է որ) արդինաբերութեան ընթացք պիտի չկանցուի, որպէս զի շըլլայ որ անոր հետևանքով ամբողջ հասարակութիւնը, և ամենէն առաջ ընչազորկիներու դասակարգը (proletariat) իյնան՝ սարսափելի կարօտութեան մէջ, ուրեմն հարկ կը գառնայ պահպանէլ դրամատիրական արդինաբերութեան գործօնէնութիւնը։ Անոր տակաւին ընկերվարացուած (non socialisés) ճիւղերուն մէջ, որոնց մի քանի տեսակներու վերաբերմանը՝ այս պահպանումը՝ կարող է յերկարաձգուիլ մինչև իսկ ամբողջ մարդկային սերնդի սեղութիւնը» (յէլ 37).

Թուարկելով բացատրաբար զանազան վերակազմութիւնները (réformes), զորս կատարեց վրացական պետութիւնը. — օրինակի համար, հողագործութեան բաժնին մէջ, որով զիւզացին տիրացաւ խոշոր կալուածատերերու հողերուն. և ճարտարաբուետի բաժնին մէջ, որով համար կային լեզուով պահպանումը՝ կարող է յերկարաձգուիլ մինչև իսկ ամբողջ մարդկային սերնդի սեղութիւնը» (յէլ 37).

1. Գրախոսական գրողը ուսւ մ'է.

Խ. Թարգմ.

ուր կը գործէ վարձորոշմանց պալատը (palais des tarifs), և այլն, ուր թոյլատրուած են և կը բազմանան ամեն տեսակ միութիւններ և ընկերութիւններ. — Կառուսակիյն կու գայ այն եղակացութեան, որ թէ վրաստանի մէջ՝ (զիսաւոր) շարժէ հասարակական դասակարգն՝ փոքրաթիւ ընչազուրկներու դան (prolétariat) է, բայց անոր վրայ յենուած պետական քաղաքականութիւնն կը զուցընէ ամեն հասարակական դասերու շահերն, և ամենէն առաջ զիսազգիութեան շահերը. անոր համար աւ արդի վարչածեն՝ աշքի կը զարնէ իւր զգալի հիմնականութեամբ...»

Այս, հիմնականութեամբ, ցանի որ գործը թողուած էր նոյն աշխարհի ներքին ուժերուն և զործօններուն: Վասն զի փետրուար ու մարտ ամիսներու զէպքերը ցայց տուին, որ մէծամասնականութեան բիրսոյժն, որ սուիններու վրայ կոթնած էր ու զրմէն վրայ եկա, յաջողեցա ընկնձ զեղեցկորէն կազմակերպուած վրաստանի զեմոկրատիական Հասարակապետութիւն:

Վերջին երկու զլուխները. «Մեծամասնական անակնկալ յարձակուուց» և «Մոսկուայի բռնպարտականութիւնը», կը ցուցադրեն մէծամասնականութեան ուժադրոյժ և մարտագոռ քաղաքականութիւնը. և կը վերջանան կառուակիյի զօրաւոր կոչով մը առ զիմոկրատ բանուութիւնն աշխարհի, հրավիրելով զանոնց օգնելու վրաստանին:

Կուռասակիյի ներկայ գրեսկը մեզ համար մի թանգարժէք յաւելուած է հակառակունիստական գրականութեան վրայ:

Յ. Պ. ՌԱԽԱՆՈՎ

Խուսերէն “Յօլյ Ռօսսի”,

Թերթէն, 5 Մայրսի, 1921,

թ. 195, Պարագա:

—*

Գրախօսականիս թարգմանութիւնն ընծանակալով, ոչ առանց խորին ցաւի պիտի յիշենք հոս, որ երբ վերոյիշեալ եւրոպացի ընկերվարականաց պատգամաւորութիւն-

նը հասաւ Ցփղիս, — յանձին վանդերվելով, թովմաս Շոու, Տիկ. Մնուգենի, ևն, ևն, — ուր եկած էին վրաց պետութեան հրավիրմամբ և գտան՝ բաթումի նաւահանգստէն սկսեալ մինչև մայրաքաղաքն, ու վրաստանի զանազան քաղաքներուն, և զաշտային ու լեռնային երկրամասներու մէջ՝ ամենաշեղեղ ու սրտային ոզնորեալ ընդունելութիւն վրաց ժողովրդեան ամեն դասակարգելու մէջ. — որոյ արձագանգն իրենց ևս չթերացան տալու՝ յետ իրենց վերադարձին՝ ֆրանսայի, Անգլիոյ և Բելգիոյ ազդեցիկ թերթերու մէջ՝ յօդու վրաստանի զատին. — այն ժամանակ (սեպտեմբեր, 1920), Ցփղիսու հայկական կազմակերպութիւնց ևս, Հայոց Ազգ, Խորհրդի հետ միացած, հրավիրեցին զլրենց մի հանգիստուր նիստի, ուր և ի մէջ այլոց, հրավիրեցին պատգամաւորութիւնը այցելուն նաև Հայաստանը: Բայց, չնայելով իրենց համարանցին, յայտնեցին որ շունին համարարութիւն, և որ ցաւալին էր՝ չունէին յանձնարարութիւն (mandat): Եւ արդարե Հայոց պետութեան կողմանէ ոչ մի առաջարկ եղած չէր Երկրորդ Միջազգայնականին, որ իր նոր պետականութիւնը (դեմոկրատիկ հասարակապետութիւնն) ևս բարեհաճին զալ տեսնել, հետազոտել ու պաշտպանել: Եւ ինչո՞ւ այս վասարեր մուացկոտութիւնն կամ անուշազրութիւնը:

Հ. ԴԻԱՆ. ԳԱՎԱԾՈԽԵԱՆ

“Cravate” (= Փողպատ)

Այս գաղղթէն բառը յառաջ կու գայ «Crovate» բառէն. եւ սա՝ Croate-էն, ուր մտեր է ո գիրը՝ քաղցրամինչական (ըսրիօպիզ) դարձնելու համար զայն: Արդ Croate կը նշանակէ Խոռուադ, որովհետեւ Գաղղթացիք Cravate կրելու ստվրութիւնն ալին այն Խոռուակներէն՝ որոնք Ֆ.Զ. Պարուն (1636) Գաղղիա գացին զինուորելու: